




ԶՕՐ. ԱՆԴՐԱՆԻԿ



ազգային հերոս  
**ԶՈՐ. ԱՆԴՐԱՆԻԿ**  
**(ՕԶԱՆԵԱՆ)**

կեանքն ու գործունէութիւնը

Գ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՊԵՅՐՈՒԹ

1985



ՀԱՄԱՀԱՅԱՅԻՆ ՎԱՀԵ ՍԵԹԵԱՆ ՏՊԱՐԱՆ


# ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

(ՀԱՅԱՍՏԱՆ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հրատարակութիւն  
ԶԱԻԿՆ ՍԱՊՈՒՆՃԵԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ

թիւ 3



Զօրավար Անդրանիկ



## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ



Այս գրքոյի ըստի մէկէ աւելի հեղինակներ, ամփոփուած է Արսէն Մարտիրեանի «Զօր. Անդրանիկ» եւ «Հայկական զօրամասը Պալքանեան պատերազմին» գործերէն, «Ազդակ» օրաթերթի կողմէ թերթօնի վերածուած՝ «Անդրանիկի կեանքը, պատերազմները եւ Յուշերը» խորագրով։

Գ. Գուտուլեան 1927ին կատարած է ամփոփումը, որ ունեցած է երկու տպագրութիւն, 1927 եւ 1929։ Այս երրորդ հրատարակութիւնը մամուլին կը յանձնենք պարզապէս նոր սերունդին մօտ գօր. Անդրանիկի յիշատակը վառ պահելու համար։

Այս առթիւ գրքոյին կցեցինք, Զօր. Անդրանիկի մահէն ետք իր մասին լոյս տեսած կարգ մը թերթերէն մէջբերումներ ինչպէս նաև Սիամանքոյի մէկ պոէմը նուիրուած Անդրանիկին։

Համաձայն Անդրանիկի գործունէութեան այս գրքոյին մէջ անմահն հերոսի կեանքը բաժնուած է հինգ շրջաններու, հետեւեալ ձեւով։

Ա. - Ծննդավայրին մէջ անցուցած պատանեկան եւ երիտասարդական կեանքը։

**Բ .— Յեղափոխական գործունեութիւնը Արեւ-  
մըտահայաստանի մէջ :**

**Գ .— Մասնակցութիւնը պալքանեան պատե-  
րազմին :**

**Դ .— Գործունեութիւնը համաշխարհային Ա .  
պատերազմին :**

**Ե .— Պատերազմէն ենք մինչեւ իր կեանքին  
վերջին օրերը :**

Որոշած ենք, այս կարև գործերով նոր սե-  
րունդի սեփականութիւնը դարձնել այլ նուիրեալ-  
ներու կեանքն ու գործունեութիւնը։ Հաւատացած  
ենք, որ ժանի մը էջով ներկայացած մեր հրատա-  
րակութիւնները պիտի ծառայեն նոր սերունդի  
դաստիարակութեան, խթան հանդիսանալով անոր  
գարգացումին։

**Զ . Ս .**

**Հալէպ, Հոկտեմբեր 1985**

# ԶՕՐ. ԱՆԴՐԱՆԻԿ

ԿԵԱՆՔԸ ՇԱՊԻՆ-ԳԱՐԱՀԻՍԱՐԻ ՄԷՋ

Անդրանիկ Օզանեան ծնած է 1866ին, Շապին Գարահիսար (Նիկոպոլիս), բարեսէր եւ աշխատաւոր ընտանիքի զաւակ եղած է :

Ունեցած է եղբայր մը եւ երկու քոյրեր, իր կրտսեր եղբօր կեանքը եղած է կարճատեւ :

Նախնական կրթութիւնը ստացած է տեղւոյն Մուշեղեան նախակրթարանին մէջ, երաժիշտ Յակոբ Վարժապետ Խանսուլթանեանէ եւ ուրիշներէ :

Փոքր հասակէն նետուած է կեանքի պայքարին մէջ, փափաքած է ըլլալ լաւ ատաղձագործ մը : Աշակերտած է վարպետ Յովհաննէսեանի մօտ եւ յետոյ գործած է Նիկողոս Միլէթեանի եւ Մակար Խուպիրեանի քով :

Անդրանիկ ծանօթ եղած է նախ իր թաղեցիներուն եւ յետոյ՝ ամբողջ քաղաքին իրբեւ ըմբռուտ տղայ, բայց բարի եւ ուղղամիտ :

Տասնեօթը տարեկանին, ըստ տեղական սովորութեան, կ'ամուսնանայ, սակայն իր ամուսնական կեանքը կը տեւէ քանի մը տարի : Կինը կը մեռնի . անոր մահէն քանի մը շաբաթ յետոյ Անդրանիկ կը կորսնցնէ նաեւ իր մանուկը, այլեւս ունէ ժառանգ չունենալով :

Երիտասարդ հասակին Շապին Գարահիսարի

մէջ մասնակցեցաւ տեղական կազմակերպութիւններու, ուր ստացաւ իր յեղափոխական առաջին ներշնչումները եւ ի յայտ եկան իր անհանդարտ ու վառվուն բնաւորութիւնը, անընկճելի կորովի եւ զգայուն հոգիի բոլոր յատկանշական գիծերը:

Շապին Գարահիսարի մէջ թուրքէ մը վիրաւորուած հօրը վրէժը կը լուծէ. կը բանտարկուի եւ յեղափոխականներու կողմէն բանտապահը կաշառուելով՝ կ'ազատի եւ Պոլիս կը զրկուի, ուր, ակամայ աքսորականը, կամաց կամաց, աւելի կը հասունայ յեղափոխական գաղափարներով:

Պոլիս, իր պանդխտութեան սեւ ու մութ, դաժան եւ անկարեկիր օրերուն մէջ, ան ուրիշ իտէալ չունեցաւ, բացի հայրենիքի ազատութեան գաղափարէն:

## ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆՔՈՒԹԻՒՆ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Պաթում անցնելու համար Անդրանիկ կը յաջողի նաւի վրայ իրրեւ ծառայող բանուոր մտնել: Պոլիս իր երկու տարուան ծառայութեան ընթացքին աւելցուցած էր քանի մը ոսկի: Այդ ոսկիներու յոյսովն էր ճամբայ ինկած, երթալու իուսաստան, անկէ անցնելու համար թրքական սահմանը:

Կարսէն մինչեւ Մուշ ունեցած ճամբորդութիւնը թէեւ շատ տաժանելի. եւ սակայն ապագայ մեծ հերոսի մը եւ խիզախ զինուորականի մը յատկութիւնները ցոյց կուտային:

Մշոյ դաշտի գիւղերէն մէկուն մէջ կը հանդիպի յայտնի յեղափոխականներու, որոնք չեն զըլանար զէնք մը տալու նոր զինուորին :

Այդ ժամանակ ՄՌուշն ու Սասունը հազիւ կ'ունենային քանի մը մոսին հրացաններ, մնացածները բոլորը վառողով լեցուելիք չիՓթէներ եւ բերդանկաներ էին :

Անդրանիկի բախտին կ'իյնան այս վերջին զէնքերէն մէկը :

— Ինչ զէնք որ հիմա ձեռքս առնեմ չի տար այն սարսուոր եւ յափշտակութիւնը, ինչ որ տըւաւ առաջին անգամ այդ հինցած զէնքը, կ'ըսէր Անդրանիկ :

1896 Յուլիս 18ին, Վարզգէնի եւ Գուրգէնի խումբին մէջ իբրեւ զինուոր իր առաջին յեղափոխական մկրտութիւնը ստացաւ։ Ոչ ոք կընար գուշակել, որ այդ համեստ զինուորը օր մը պիտի դառնար հերոս, խմբապետ, բանակ ղեկավարող եւ հայ յեղափոխութիւն մարմնացնող մէկը :

Անդրանիկ վերածնաւ հոգեպէս եւ իր յեղափոխական խառնուածքը այնուհետեւ սկսաւ ձեւաւորուիլ եւ ստանալ ուժգին թափ ու թոիչքներ :

Անդրանիկ մինչեւ ետքն ալ մանկական ուշիմութեամբ եւ նոր դպրոց մտնողի փափաքով կ'ուզէր սովորիլ ու սովորեցաւ. այսպէս, երկար տարիներու ընթացքին, անիկա ձեռք բերաւ քաղաքական հասունութիւն եւ մանաւանդ ուազմագիտական հմտութիւն :



## Սերոբ Աղբիւր

Մուշի եւ Սասունի մէջ գոյութիւն ունէր արդէն անմահ մը, Աղբիւր Սերոբը:  
Անդրանիկ Դարձաւ զինուոր մը անոր ձեռքին տակ. Քիչ ժամանակէն ցոյց տուաւ կռուի մէջ հը-

նարագիտութիւն եւ նորութիւն երեւան հանող մարդ . նշանակուեցաւ տասնապետ եւ շատ չանցած դարձաւ խմբապետ :

Բոլորի համար անծանօթ չէ Անդրանիկի Սասնոյ կոիւներու ժամանակադրական կարգը . այդ կոիւները նման են մէկը միւսին :

Անդրանիկի համար նշանակալի են չորս մեծ դէպքեր .

1. Խալիլ Վիաշայի սպանութիւնը :
2. Առաքելոց վանքի կոիւը :
3. Ծովասարի կոիւը :
4. Աղթամարի մէջ պաշարուիլը եւ ազատութիւնը :

1898էն յետոյ , Անդրանիկ կը վերադառնայ Պարսկաստանէն , ուր խումբը վերակազմուած էր :

Դաժան եւ սեւ , անօրինակելի յիշատակներով բովանդակուած լրջան է այս , մեր յեղափոխութեան համար :

ՍԵՐՈՅ ԱՂԲԻՒՐԻ ՎՐԵՖԸ .— Սասնոյ սարը եւ Մուշի դաշտը բռնած է անլուր հալածանք : Վրայ կը հասնի Սասնոյ աննման առիւծին՝ Սերոբ Աղբիւրի եղերական մահը , մատնուած Գեղաշէնցի Աւոյի եւ իր անպիտան մեղսակիցներուն կողմէն :

Անդրանիկ կը սկսի շարունակել Սերոբի կիսատ թողած դործը :

Անդրանիկի ընկերներուն մէջ ամենէն աչքառու , ամենէն հրեղէն դէմքն է Գէորգ Զաւուշը :



Անդրանիկ՝ ֆետայական տարապով



**ԳԵՐԱ<sub>Պ</sub> ԶԱԼՈՒ**

Սերոբ սպաննուած էր Խալիլ փաշայի ձեռքով։  
Անդրանիկի մէջ ծնաւ վրէժը։ Մտադրեց ինքը  
անձամբ լուծել իր վարպետին վրէժը։

Անդրանիկի եւ Գէորգ Զաւուշի գնդակները  
սկսան սուրալ Մարնիկի գազաթները։ Ոսկրային  
դաժան ցաւ մը ատեն ատեն կը բռնէր եւ դետին  
կը նետէր անընկճելի հերոսը։ Հերոսին տառապած  
մէկ ժամուն լուր կը հասնի, որ Խալիլ պիտի անց-  
նի իրենց ծանօթ ձորէ մը։

— Զիս շալկեցէք եւ տարէք ձորաբերանը, կը  
հրամայէ Անդրանիկ։

Անդրանիկի մտերիմ զինակիցները վրայ կը  
հասնին, կը խրատեն, բայց օգուտ չ'ըներ։ Հայ  
գիտակից զինուորի մը համար նուիրական է իր  
խմբապետին հրամանը։

Կը հասնի վճռական ժամը։

Պշարա Խալիլ փաշան կը մօտենայ իր ձիա-  
ւորներով Անդրանիկի պառկած տեղէն 50 քայլ  
հեռաւորութեան վրայ։

Կը սուլէ Անդրանիկի գնդակը, փաշան ընդ-  
հուպ կ'իյնայ ձիէն։ Երկրորդ եւ երրորդ գնդակ-  
ները կը սուրան, կ'իյնան նաեւ փաշայի ձիաւոր-  
ներէն մէկ երկու հոգին ալ եւ միւսները կը փախ-  
չին։

Անդրանիկ մոռցած է իր ոսկորներուն դաժան  
ցաւը. այժմ կազդուրուած եւ ապաքինած է, կը  
խոյանայ Խալիլի դիակին վրայ եւ փոքրիկ սուրով  
մը կը կտրէ Սերոբ փաշայի ոճրագործին գլու-

Խը(\*) : Այս խիզախ քայլով, Անդրանիկ հասարակ զինուորի աստիճանէն ելաւ եւ եղաւ շրջանի ժողովուրդի պաշտամունքի առարկայ :

Արիւնին դէմ պատասխանած էր արիւնով :

Սուրը, որով Անդրանիկ կտրեց Խալիլ փաշայի գլուխը, Սուլթան Համիտի Խալիլին տուած շքանշանը եւ Խալիլի կնիքը, այժմ կը գտնուին Հ. Յ. Դ.ի թանդարանը :

Սերոք Աղրիւրի եւ ապա Պշարա Խալիլի ըսպանութեանց շարունակութեան մասին Ռուբէն, իր «Հայ Յեղափոխականի մը յիշատակները» յուշագրութեան մէջ (Գ. Հատոր, էջ 215) կը գրէ.

Շատ դժուարացած էր կեանքը Սասունի մէջ Փետայիներուն համար : Ժողովուրդը գիտէր, որ իր մէջ կան դաւանաններ, որոնք դաւադրօրէն սպաննել տուին Սերոք եւ անոր ընկերները : Եւ գիտնալով որ իրենց ամէն մէկ քայլի մասին այդ դաւանանները սեղեկութիւններ կու տան կառավարութեան ու ժիւրտերուն, խոհեմները բարոն կը համարէին հեռու մնալ Փետայիներէն, ու քէեւ վնաս չէին հասցներ անոնց, բայց եւ ոչ մէկ դիրութիւն կու տային :

Միայն կասկածներ կային դաւանաններու մասին, բայց ոչ ոք հաստատ գիտէր անոնց ով ըլլալը : Կը կասկածուէր մասնաւորապէս Գեղաշէնի Աւոյէն : Ուստի օք մը, Ապրիլ ամսուն, Գէոր-

---

(\*) Այս մասին աւելի մանրամասն տեսնել մեր մատենաշարի առաջին հրատարակութիւն «Աղրիւր Սերոք»ի մէջ :



Անդրանիկի եւ Զովումաթի դաշոյնները, Հ. Յ. Դ.  
թանգարանին մէջ (հորիզոնականը Անդրանիկի եւ  
Գէորգ Չալուշի կողմէ սպաննուած Պշարա Խալիկ  
դաշոյնն է) :

գը քանի մը ընկերներով կ'երթայ ուղղակի Գեղացենի Աւոյի տունը եւ սպառնալիքով խոստովանութիւն կը կորզէ անկէ : Կը բացուի դաւանաններու ամբողջ ցանցը : Ատկէ վերջն է որ Գէորգ անխնայօրէն կը կոտորէ բոլոր անոնք, որոնք որեւէ ձեւով մասնակցեր են դաւանական գործի : Կը քանդէ ամբողջութեամբ Աւոյի տունը եւ բնաշինջ կ'ընէ զայն իր ընտանիքին հետ միասին : Ամբողջ Սասունին կը տիրէ սոսկում եւ ուրախութիւն : Ֆետայիները կը պտտին ազատ ու համարձակ :

**ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔԸ .— Ասիկա պատասխաննէ Հայ յեղափոխութեան չհաւատացող բոլոր մարդոց բոլոր Հայ անտարբեր մարդ անասուններուն :**

**Անդրանիկի գլխաւորութեամբ, Վանքին մէջ են 35 հոգիներ :**

**Առանց Հաշուելու պաշիպողութները եւ քիւրտ խուժանը, Վանքին պատմական պաշարումը կատարող կանոնաւոր զինուորները կը Հաշուեն 8000էն աւելի :**

**Թուրք բանակի բոլոր գերմարդկային ճիգերը ի դերեւ ելան . չկրցան բնաջնջել կամ ձերբակալել խումբ մը կոռուզները, որոնք մինչեւ վերջ հեղնեցին զիրենք եւ մեծ կորուստներ պատճառեցին իրենց :**

**Կտրիճ Յարութիւն հոն վիրաւորուեցաւ եւ նահատակուեցաւ :**

Որովհետեւ կ'արժէ աւելի ծանրանալ Առաքե-

լոց վանքի կոփւներուն վրայ, լրիւ կը մէջքերենք Ռուբէնի վկայութիւնը (Ռուբէն, «Հայ Յեղափոխականի մը յիշատակները» Գ. հատոր, էջ 229-232) :

Հանին կը յաջողի իր ծրագիրներէն մէկը ընդունիլ տալ Փետայիներուն: Ծրագիրը հետեւեալն էր .— Դիտաւորեալ կերպով պաշարուիլ Առաքելոց Վանին մէջ եւ, պաշտպանուելով անոր քերդանըման պարիսպներուն ետեւը, կոիւ մղել երկար ատեն: Այս միջոցով Հանին յոյս ուներ, քէ ժողովուրդը պիտի սթափուի եւ սիրտ առնէ Փետայիներու կոփւներէն ու ձեռք քաշէ օրթատուխութիւն ընդունելու մտքէն: Յոյս կար նաեւ, որ այդ պարագային կառավարութիւնն ալ պիտի սթափուէր ու մեղմացնէր իր հալածանքները, ինչպէս նաեւ օտար պետութիւնները քերեւս միջամտէին ի նըպաստ հայ տառապեալ ժողովուրդին: Իսկ եթէ այդ յոյսերը չարդարանային, այն ատեն ալ, Հանին կը մտածէր, որ աւելի լաւ է կարն ժամանակի մէջ կոռուզ մեռնիլ քան երկար ու անպատուարեր հոգեվարք ապրիլ դժոխային կացութեան մը մէջ:

Նոյեմբերի սկիզբն է եւ ձիւնը իջած է լեռներու վրայ: Ֆետայիները կ'իջնեն Սասունէն, Անդրանիկի եւ Գէորգի առաջնորդութեամբ: Թիւով 25 հոգի են անոնք: Մուշէն կու գայ կոտոյի Հանին քանի մը ընկերներով՝ իրենց հետ քերելով ոազմամբերք: Յրոնիքն կու գայ Փետայիներու ուրիշ խումբ մը Մուրատի, Էլոյի եւ Մխկայ Շուշանի եղբայր Խուշոյի ղեկավարութեամբ, վառօդով

Եւ ուտելիքով : Այսպէսով վաճին մէջ կը հաւաք-  
ուին բաւական թիւով հայ մարտիկներ՝ ուտելիքի  
Եւ ռազմամքերի շօշափելի պաշարով մը : Բացի  
կոռուզներէն Եւ շալակաւորներէն, որոնց թիւը 60ի  
կը հասնէր, կային վաճին միաբանները (Յովհան-  
նէս Վարդապետը բացակայ էր) Եւ 40–50ի չափ որք  
երեխաններ : Վաճին դոները կը փակուին : Անոնցմէ  
մէկուն ետեւ քար կը շարեն Եւ դիրքերը կը բաժ-  
նեն : Կոռուի դեկավարութիւնը կը ստանձնեն Անդ-  
րանիկն ու Գէորգը :

Կառավարութիւնը կ'իմանայ յեղափոխական-  
ներու վաճին մէջ կեդրոնացման մասին Եւ իսկոյն  
զօրք կ'ուղարկէ, դուրս քշելու համար զանոնիք :  
Այնին ալ դիւրին բան չէր կառավարութեան հա-  
մար վաճիքը գրաւել, ուստի թուրքերը Առաջնոր-  
դարանի միջոցաւ կ'առաջարկեն Փետայիններուն  
խաղաղութեամբ դուրս ելլել, իսկ եթէ անոնիք յա-  
մառին մնալ, գոնէ դուրս հանեն որքերը, քանի որ  
վնոնուած է ամէն գնով դուրս քշել ըմբոստները :  
Բոլոր առաջարկներն ալ կը մերժուին :

Ֆէրիք Մուհամմէտ Ալի փաշան կը ստիպուի  
կանոնաւոր պաշարման ենթարկել վաճիքը, կեդրո-  
նացնելով բաւական մեծ թիւով զինուորներ շրջա-  
կայ գիւղերու Եւ լեռնային դիրքերու մէջ : Եւ ինք  
ալ կը ստանձնէ զօրքի հրամանատարութիւնը : Դեր-  
գեվանիք, Առաղ, Բերդակ, Մզրէ, Հաւատորիկ Ա-  
ռինջ Եւ Նորշէն գիւղերը կը լեցուին կանոնաւոր  
թուրք զինուորներով : Զօրքեր կը տեղաւորուին  
նաեւ Տիրմակատարէն սկսած Դաւթի Քարերու վը-

բայով մինչեւ վանքի մօտակայ թլուրները . կը շիզ-  
ուին յատուկ խուղեր ձմեռուայ թուֆէն եւ ցուրտէն  
պաշտպանուելու համար . վանքէն 200-1000 քայլ  
հեռաւորութեան վրայ կը կազմուի անընդհատ գին-  
ուորական շղթայ մը : Եւ գիշեր ու ցերեկ վանքը  
յարձակման կ'ենթարկուի : Երկու անգամ Ֆերիք  
Մուխամեմէտ Ալին առաջարկ կ'ընէ Փետայիներուն  
անձնատուր լինելու : 11րդ օրը թուրք բումիսէրներ  
Մահմէտ ու Մուխթար , Մշոյ Առաջնորդ Խոսրով  
եւ Առաքելոց Վանքի Առաջնորդ Յովհաննէս Վար-  
դապետները կը փորձեն բանակցութեան մտնել Փե-  
տայիներուն հետ : Կառավարութիւնը կ'ուզէր շու-  
տով վերջ տալ անախորժ կոռուին , պատրաստ ըլլա-  
լով նոյնիսկ որոշ գիջումներ ընելու :

Փետայիներուն կողմէ բանակցութիւնները կը  
վարեն Անդրանիկ , Գէորգը եւ Կոտոյի Հանին : Ա-  
նոնք կը բացատրեն կառավարութեան բանագնաց-  
ներուն իրենց յուսահատական կոռուի շարժառիր-  
ները եւ շարք մը պահանջներ կ'առաջարկեն .—

Առաջին՝ Ազատ արձակել բաղաբական բան-  
տարկեալները :

Երկրորդ՝ Պատժել Սպաղանքի , Հեթինքի ,  
Շուշնամերիկի եւ միւս գիւղերու աւերողներն ու  
կոտորողները ու հատուցում տալ վճառուած գիւ-  
ղերուն :

Երրորդ՝ Բարւոքել միւլթագիմութեան դրու-  
թիւնը , այնպէս որ գիւղերը իրենց տասանորդը  
վճարեն առանց միւլթագիմներու միջնորդութեան :

Չորրորդ՝ Հատուցում վճարել Մշոյ ՚Իաշտի

անմեղ զոհերու ընտանիքներուն ու պատժել ոնքագործները :

Ֆետայիները կ'աւելցնեն, որ այս բոլոր պահանջները եթէ չկատարուին եւ անոնց մասին յատուկ իրատէ մը չլինի կնքուած ու վաւերացուած, իրենք վաճիքէն դուրս պիտի չգան ու պիտի գերադասեն մեռնիլ անոր պատերուն տակ :

Ութ օր հանգիստ կ'անցնի : Եւ վերջապէս Սատրագամէն եւ Պատրիարքարանէն հեռագիր մը կուգայ, որով կ'առաջարկուի ֆետայիներուն անձնատուր ըլլալ, խոստանալով ներման արժանացնել զանոնիք եւ բաւարարել անոնց պահանջները : Այս հեռագրին պատճէնը ֆետայիներուն կը հասնի առաղցի հայ կնոջ մը միջոցով : Բայց ֆետայիները կը գտնեն, որ կառավարութիւնը չ'ուզեր բաւարարել իրենց պահանջները, այլ կը ջանայ խարել՝ զիրենիք ձերքակալելու համար : Նոյն կնոջ միջոցով ֆետայիները կը պատասխանեն, թէ իրենիք կը ցանկան նորէն բանակցիլ . բայց միաժամանակ կ'որոշեն միջոցներ ձեռն առնել վաճիքէն դուրս ելլելու մասին :

Ֆետայիներու դուրս ելլելը կը դժուարանայ այն պատճառով, որ անոնց մէջ կար վիրաւոր զինուոր մը՝ մահամերձ վիճակի մէջ, Ուրուղայ Արքինը, որ հին ֆետայի մըն էր, մասնակից Գէորգի բոլոր արկածներուն, եւ իր բնաւորութեամբ ու բազութեամբ սիրելի՝ բոլոր ընկերներուն : Արքինը երբ կը լսէ վաճիքի պաշարումը, իր հետ կը վերցնէ հինգ ուրիշ հայ զինուորներ եւ, պաշարող գօրքի



**Սեբաստացի Մուրատ**



Կորիւն

7

Այդ տեսակէտով կոտոյի Համին հասած էր իր նպատակին : Ու թէեւ կառավարութեան հարստահարութիւնները չդադրեցան այդ կռուէն յետոյ, բայց այսուհանդերձ ան աւելի զգուշաւոր դարձաւ որպէսզի ժողովուրդը Առաքելոց Վանիքի պէս նոր փորձեր չընէ :

Առաքելոց վանքի կռիւէն ետք, մեր ժողովուրդը յարգանք, անսահման վստահութիւն ունեցաւ մեր ֆետայիներուն վրայ :



1904 Ապրիլին կը սկսին հայ յեղափոխական մեծ ճակատամարտները Սասնոյ դադաթներուն վրայ եւ Մուշի դաշտին մէջ, մինչեւ Վան :

Եւրոպական հիւպատոսները կը սկսին միջամըտել եւ թելադրել Անդրանիկին հեռանալ երկրէն :

Հ.Յ.Դաշնակցութեան գերագոյն մարմինները վճռած էին ըմբոստութեան դրօշը բարձրացնել Սասնոյ բարձրունքներուն վրայ : Անուանի դաշնակցականներ հոն կը կեղրոնանային : Հոն էին Սերաստացի Մուրատը, Բարերդցի Սեպուհը, Գէորգ Զաւուշը, Մկոն, Կորիւնը եւ Մուշի ու Սասունի յայտնի դաշնակցականները : Անոնց մէջ էր նաեւ Մշեցի Սմբատը, դեռ երիտասարդ եւ ըսկըսնակ յեղափոխական մը :

Կովկասի եւ Պարսկաստանի դաշնակցական մարմինները եռուղեռի մէջ էին, մարդիկ ուղար-

կելով եւ ռազմամթերք փոխադրելով։ Նշանաւոր  
դաշնակցական Ղարաբաղցի թուման իր ձիաւոր  
խումբով հասեր էր Սասուն։ Ուժերու կեղրոնա-  
ցում տեղի կ'ունենայ։ Զինուորականներու ժողովը  
կը գումարուի, մասնակցութեամբ Հ.Յ.Ի. Բիւրո-  
յի եւ Տարօնի Կ. Կոմիտէի ներկայացուցիչներուն։  
Անդրանիկը ընդհանուր հրամանատար կ'ընտրեն եւ  
կը վճռեն ճակատագրական կոխւ մղել։ Սասունի  
ապստամբութենէն վերջ, եւրոպական եւ հայ մա-  
մուլը լայնօրէն կը զբաղի իրմով, կը ստեղծուի  
կուսակցական գրականութիւն մը եւ ժողովրդա-  
կան երգերու շարք մը, նուիրուած ապստամբու-  
թեան եւ անոր ղեկավար Անդրանիկին։

Զինուորական խորհուրդի որոշումը կը յար-  
դըւի եւ կը գործադրուի։

ՍԵՄԱՆԻ ԿՈՒԻՒԾ.— Թուրքերը սկսած են գոր-  
ծողութիւնը, գնդակները եւ թնդանօթները կը  
սուլեն ու կը գոռան։ Հայ Փետային իր դիրքին  
մէջ անսասան է։ Գնդակներու բիւրաւոր տարափին  
տակ ծանր կերպով կը վիրաւորուի Սեպուհը,  
կը սպաննուի նաեւ Աղբեցի Գէորգը։

Անմահն Հրայր, երբ կը ճգնէր Սեպուհը թըշ-  
նամիներուն ձեռքը չճգելու եւ վիրաւոր ընկերը  
հետը տանելու, ինք զոհ կ'երթայ գնդակի մը։ Սե-  
պուհ ուրիշ ընելիք չ'ունենար, բայց եթէ համբու-  
րել իր անձնուէր ընկերոջ դիակը եւ սողալով հե-  
ռանալ։

Անդրանիկի կարգադրութեամբ բոլորը կը



Հրայր Դժոխք

Հաւաքուին ԿԵՐՄԵԿԻւզան, տանելով իրենց հետ  
Հրայրի եւ միւս ինկող ընկերներու դիակները:  
Հրայր թաղումցաւ Սերոբ Աղբիւրի մօտ:

Այդ կոուին մէջ ինկան Հրայր, Մարտիրոս

Կրպէն, Աղբեցի Գէորգ, Կելեցի երկու երախաներ  
10–11 տարեկան եւ պառաւ կին մը : Թշնամիէն ըս-  
պաննուեցան 800–1000 հոգի : Ֆետայիները դժաւե-  
ցին 53 մառզէր 3000 փամփուշտով :

Կռիւը տեւեց առաւօտեան ժամը 11էն մինչեւ  
երեկոյեան ժամը 1 (ը.թ.) : Թշնամին նոյն օրը  
այրեց Շէնիկ եւ Սեմալ դիւղերը (տես «Իրօշակ»,  
1905, Մարտ) :

ՄԵՐԿԵՐԻ ԿՈՒԻԼԻ .— Ապրիլ 15ին կռիւները  
շարունակուեցան Կելիեկիւղանէն երկու ժամ հե-  
ռաւորութեան վրայ դանուող Մերկեր դիւղին  
վրայ :

Անդրանիկի կարգադրութեամբ այդ կռուին  
մասնակցեցաւ Մուրատ իր մէկ քանի տղաքներով  
6–7000 քիւրտերու եւ 3–400 թրքական կանոնաւոր  
զինուորներուն դէմ :

Ռուբէն, իր «Հայ Յեղափոխականի մը յիշա-  
տակները» յուշագրութեան մէջ (Գ. Հատոր, էջ  
282–283) Մերկերի կռիւին մասին հետեւեալը կը  
գրէ .—

Անդրանիկ, որ, ինչպէս ըստին, Շատխու ճա-  
կատի հրամանատարն էր, 12 լոյս 13ի գիշերը  
(Ապրիլ, 1904) կը հաւաքէ Շատխու բոլոր գիւ-  
ղացիները, կ'այրէ գիւղերը եւ ժողովուրդի հետ  
միասին, կը նահանջէ դէպի Կելի : Եթէ Զայը առ-  
նըւէր թշնամու կողմէ, իր թիկունիքը պիտի կտըր-  
ուէր, 13ի երեկոյեան կը հասնի Կելի, իր ներկա-

յուրիւնը եւ բերած ուժերը կոչուած էին աւելի եւս ամրացնելու կելիի դիրքերը :

Ապրիլի 14ը կ'անցնի ընդհանրապէս խաղաղ, բացի Մերկերի կողմը (Բարբառի հովիտի մօռերքը), ուր քշնամին փորձ մը կ'ընէ յառաջանալու եւ ամրանալու . բայց ալիանցիք, մերկերցիք եւ Մուրատը՝ իր տասնեակով, դեկավարութեամբ այս վերջինին, ետ կը մղեն քշնամին :

Վահան զգալով Հրայրի պակասը եւ Գէորգի անհրաժեշտութիւնը հիւսիսային ճակատի վրայ, կը հրահանգէ Գէորգին շտապել իր ուժերով կելին, իր տեղը քողնելով ուրիշ մը, որ եթէ չկարենայ դիմանալ, պէտք է նահանջէ տալուրիկցիներու հետ միասին դէպի կելին : Գէորգ իր տեղը կը քողու Սմբատը . իր հետ կ'առնէ քանի մը տասնեակ զինուորներ (որոնց մէջ Խասգիւղի Տէր Քերորը) եւ Ապրիլ 14 լոյս 15ի գիշերը կը հասնի կելին, իսկ Ապրիլ 15ի առառն կը ստանձնէ Բարբառի հովիտի ամենավտանգաւոր կէտին՝ Մերկերի պաշտպանութեան դեկավարութիւնը : Նոյն օրն իսկ կոիւ մը կ'ունենայ քուրք զօրքերուն հետ, որոնի նորէն կ'ընեն գրաւելու Բարբառի հովիտի բարձունիքները : Բայց կոուի քոնուելով Գէորգին հետ, կը քողուն դիակներ ու կը նահանջեն :

Հիւսիսային ճակատները կը հանդստանան . բայց կելիի մէջ տեսնոտ աշխատանք կը կատարուի : Տեղի կ'ունենան ուժերու նոր դասաւորուներ . կը շինուին զէնքեր . կը պատրաստուին փառփուշտներ :

Վահան կը յաջողի նամակներ դրկել Մուշ՝  
Տատրակին (Գեղամ Տէր Կարապետեան) : Վահանի  
սուրհանդակները, քուրք գօրքի միջով աննկատե-  
լի կերպով կ'անցնին ու կը հասցնեն նամակներն  
ու պատուէրները : Վահան կը խնդրէր դիմում կա-  
տարել հիւպատոսներուն եւ ուրիշ ուր որ հարկ  
էր, առաջքն առնելու համար արիւնահեղութիւն-  
ներուն : Կը խնդրէր նաեւ, որ ժողովուրդը փրկե-  
լու համար, հիւպատոսները շտապեն Սասուն  
բարձրանալ :

Տատրակ կը յաջողի, անգլիական հիւպատոս  
Շիպլի միջոցով, հեռագիրներ դրկել ամէն կողմ :  
Անգլիացիք յիրաւի ցանկութիւն յայտնած էին, որ  
հիւպատոսները Սասուն երթան ու, իրենց անձնա-  
կան միջամտութեամբ, վերջ տան կոխւներուն :  
Բայց ուսւերը արգելք եղած էին, յայտնելով քէ  
ժանի որ զինուորական գործողութիւնները արդէն  
սկսած են Սասունի մէջ, անյարմար է հոն բարձ-  
րանալ : Եւ այսպէս ի դերեւ կ'ելլեն Վահանի յոյ-  
սերը :

ԻՇԽՆԶՈՐԻ ԿՌԻՒԾԼ .— Ապրիլ 16ին կառավա-  
րական գօրքերը բռնած էին Իշխնձորի ճանապար-  
հը, կոիւը սկսելուն հաւարը կը հասնի Տալուորիկ,  
Սմբատ այդ ժամանակ կը գտնուէր Տալուորիկ .  
Կապլորաքարի մէջ կը կռուին . թշնամիներէն այդ  
օրը կը սպաննուեն 5 հոգի :

ԿԵԼԻԻ ԿՌԻՒԾԼ .— Կառավարութիւնը իր ու-

ժերը աւելի կը կեղրոնացնէր Սասնոյ մէջ . մինչեւ  
Ապրիլ 18ը՝ 40 հազար զօրք հաւաքեց Սասնոյ շուրջ  
եւ վճռած էր ջնջել սասունցիներուն ուժը :

Անդրանիկ պատրաստեց ապագայ դիմադրու-  
թեան ծրագիրը , կոիւն ու դիմադրութիւնը տեւե-  
ցին մինչեւ Ապրիլի 22ը :

Կոռուի մէջ մերիններէն 11 հոդի կը վիրաւոր-  
ուին :

ԿՈՓԻ ԿՌԻՒԻԼ .— Այս կոռուին քիւրտերէն ըս-  
պանուեցան 17 հոդի եւ վիրաւորուեցան 14 հոդի .  
իսկ հայերէն դտնուեցաւ մէկ սպաննուած , ծանր  
վիրաւորուած մը , որ քանի մը օրէն մեռաւ եւ եր-  
կու հոդի ալ սառած :

ԾՈՎԱՍԱՐԻ ԿՌԻՒԻԼ .— Մեր հերոսները Ապրիլ  
22էն մինչեւ Մայիս 1 կը մնան սէգ բարձունքնե-  
րուն վրայ : Մայիս 2ին կոիւը բոլորովին կը կեղ-  
րոնանայ Ծովասարի վրայ : Ճակատ ճակատի կու  
դան : Անդրանիկ իր փոքրաթիւ բայց քաջարի  
զինուորներով համազարկի ետեւէ կը պատասխանէ  
թշնամիի զօրքին , մէկ դնդակի դէմ մէկ դիակ  
խլելով :

ՍՊԱՂԱՆԱՅ ԵՒ ԳՈՄԵՐԻ ԿՌԻՒՆԵՐԼ .— Այս  
կոռուին մէջ կը սպաննուի Վահան ուրիշ ընկերոջ մը  
հետ միասին , թշնամիէն բաւական դիակներ կը  
փռուին :

Կառավարութիւնը պաշարած է Գոմերը կա-

նոնաւոր զինուորներով եւ քիւրտերով : Անդրանիկ  
կը դիմադրէ : Մշեցի հայ կին մը , որ Անդրանիկին  
փամփուշտ բերած է եւ կ'օդնէ , հոն կ'իյնայ :  
Գէորգ Զաւուշ կը հասնի , կ'օդնէ Անդրանիկին :  
Մութը կը կոխէ եւ մեր հերոսը կը բարձրանայ  
սարը անվտանգ :

Թշնամին կ'ունենայ բազմաթիւ զոհեր :

Ռուբէն իր «Հայ Յեղափոխականի մը յիշա-  
տակները» յուշագրութեան մէջ (Գ. Հատոր , Էջ  
299, 300, 301) կը գրէ .—

Այդ դէպֆի հետեւեալ օրը , Մայիս 24ին ,  
Դաշտի մէկ ուրիշ ծայրը , Գոմերի մէջ , կոհիւ մը  
տեղի կ'ունենայ հայերու եւ քուրքերու միջեւ :  
Սասունցիներէն խումբ մը ապաստան գտած էր  
այդ գիւղին մէջ : Բարեկանցի ժիւրտերը եւ մօտա-  
կայ վայրերու մէջ տեղաւորուած 500է աւելի  
քուրք զինուորներ , պատրուակ բռնելով քէ Փե-  
տայիներ կան Գոմերի մէջ , կը յարձակին գիւղին  
վրայ : Սասունցիները գիւղացիներու հետ միասին  
ուժեղ դիմադրութիւն ցոյց կու տան : Կոհիւը կը  
տեւէ առաւօտէն մինչեւ երեկոյ : Ապարդիւն  
կ'անցնին քշնամու բոլոր յարձակումները : Երբ  
մութը կը կոխէ , հայերը ապահով կերպով կը ժաշ-  
ուին անտառներու մէջ , քողլով ժանի մը սպան-  
եալներ : Թշնամին այդ օրը շատ աւելի զոհեր էր  
սուած :

Այդ կոհիւէն շաբաթ մը ետքը , երբ հայերը  
հազիւ նոր էին վերադարձեր իրենց տուները , նոյն  
Գոմեր գիւղի մէջ տեղի կ'ունենայ երկրորդ աւելի

արիւնահեղ կոիւ մը : Այդ պահուն Գէորգ Զաւուշը , որ գացեր էր Վահանի ետեւէն , դեռ վերադարձած չէր : Ֆետայիները խումբ խումբ ցրուած էին ամէն կողմ : Սասունցիներու հետ մնացած էր Անդրանիկը , որուն կը հետեւէին զօրքերը աչալուրջ կերպով : Անդրանիկ մինչեւ Գէորգի վերադարձը ժամանակ մը կը պատսպարուի Փեքարի լեռներուն մէջ , յետոյ Ս . Կարապետի անտառները եւ օր մըն ալ , քշնամիի հետապնդումէն խուսափելով , կը մտնէ Գոմեր գիւղը : Այդ մասին կ'իմանան կառավարական զօրքերը լրտեսներու միջոցով եւ անըսպասելիօրէն կը պաշարեն գիւղը , չերքէզ իզգէք պէյի գլխաւորութեամբ , բռնելով իշխող բարձունքները :

Հովհանի մէջ ինկած Գոմեր շատ ծանր կացութեան մը կը մատնուի : Ընդհանուր իրարացման մէջ դրութիւնը կը փրկէ Սպաղանաց Մակարը իր գարմանալի պաղարիւնութեամբ : Անմիջապէս ան դեպի լեռն ի վեր կ'ուղարկէ Շենիկցի 'Լազարը տասնեակ մը ֆետայիներով , որոնի կրակի կը բռնեն երեք կողմէ գիւղի վրայ արշաւող զօրքերը : Գիւղը պահ մը շունչ կ'առնէ եւ հայերը դիրքեր կը բռնեն եւ կ'այրեն իրենց տուներուն մէկ մասը , անոնց ծուխով ու բոցով պատսպարուելու համար քշնամու համազարկերէն : Այսպէսով գոմերցիք ֆետայիներու հետ միասին կը կասեցնեն բազմահազար քշնամիի յարձակումը , երկար ժամեր տեսող օրհասական կոիւով մը , որուն մէջ կ'իյնան շատ մը բազեր , ինչպէս օրինակ՝ Ռէս Սարգիսը ,

Մարքեն, Տօնին, Օհանը եւ Խոսրովը, ու կը վիրաւորուին Գոմերցի Յովիկը եւ Քաջ Մանուկը: Երբ մութը կը կոխէ, հայերը կը բարձրանան Ղազարի բռնած դիրքերը եւ հոն կը կորսուին լեռներու մէջ: Ապշահար քշնամին առաւօտեան կը տեսնէ, որ հայերը փախած են իրենց խմբապետ Անդրանիկի հետ միասին:

ԿՈՒՐԱՀՈՒԻԻ ԿՈՒԻԻՆԵՐԸ .— Յուլիս 10է Անդրանիկ եւ Գէորգ Զաւուշ նորէն Սասուն են Եկեղ՝ ամրանալով Բերդակ դիւղի մէջ: Յուլիս 17ին, 80ի չափ կառավարական զօրքեր կու դան եւ ամէն խժդժութիւն կ'ընեն դիւղացիներուն:

Անդրանիկ ծուղակի մէջ կը ճգէ թուրք զօրքերը. բացի դիւղէն, դերեզմաննոցին մէջն ալ Սմբատ, Իսօ, Պողոս, Աստուր կը յաջողին ծածկել գետինը կառավարական զօրքերու դիակներով: Թշնամին կը կոսնցնէ 40, իսկ մերինները միայն մէկ հոգի:

Կուրաւուի կոխիներու մասին Ռուբէն իր յուշագրութեան մէջ (Գ. Հատուր, էջ 304–305) կը գրի հետեւեալը .—

ԿՈՒԱՀՈՒԻԻ ԿՈՒԻԻԾ (Յուլիս 16).— Առաջին հերթին պէտք էր լուծել կուրաւուի Քեռի Բարսեղի վրէժը. չէ՞ որ այդ հին Փետային սպաննուած էր հորի մէջ, առանց իրեն հետ հորը քաշելու տասնեակներ՝ զօրքերէն ու ջանքեզարներէն:

Եւ ահա քառասունի չափ փորձուած Փետայիներ կը համախմբուին ու նամբայ կ'ելլեն դէպի

Կուրաւու: Այդ գիւղը Երզրում-Մուշ գլխաւոր  
նամբու վրայ էր, ուրկէ շարունակ գօրքեր կ'եր-  
թեւեկէին: Ճիշդ է, Կուրաւու գիւղէն գօրքերը  
դուրս էին ելեր Քեռիի սպանութենէն ետք, բայց  
շրջակայ վայրերու մէջ՝ Աւրան, Սուլուխ, Ցխա-  
ւու, Մատնավանի՛ գօրքեր էին լեցուած: Ֆետա-  
յիներու խումբը կը տեղաւորուի Կուրաւու գիւղին  
մէջ: Կը լուսանայ եւ դեռ ոչինչ չկայ: Կէսօրէ ետ-  
քը 80ի չափ քուրք գինուորներ կու գան գիւղը:  
Ուս Օհանը կը դիմաւորէ զանոնի՛ եւ հաց ու ջուր  
տալով կ'ուզէ որ գիւղ չ'նան: Բայց գինուորները  
անզգոյշ կ'ըլլան եւ, կիներուն ձեռք տալու մտքով,  
կ'իյնան փողոցները ու տան մը մէջ կը հանդիպին  
Առաքելի տասնեակին: Կարծելով թէ ֆետայիները  
միայն այդտեղ են, հրամանատարը պաշարել կու  
տայ տունը: Սակայն ֆետայիները բաժնուած են  
հինգ մասի եւ քակարդ կը պատրաստեն քուրք  
գինուորներուն համար:

Երբ քշնամի գինուորները բոլորն ալ կը հա-  
մախմբուին Առաքելի տան շուրջը, դուրս կու գայ  
Գէորգ Զաւուշը իր տեսնեակով մէկ կողմէն, Գում-  
սայ Խոնն իր խումբով միւս կողմէն, Մուրատը իր  
ընկերներով երրորդ կողմէն, եւ Անդրանիկն ալ  
չորրորդ կողմէն: Եւ այսպէս ամէն կողմէ ֆետա-  
յիները միահամուռ կրակ կը բանան շուարած գօր-  
քերու վրայ: Առաքելն ալ, որ մինչ այդ սպասո-  
ղական վիճակի մէջ էր, ներսէն կրակ կը բանայ  
եւ փողոց կը նետուի: Եւ փողոցները կը դառնան  
սպանդանոց: Կէս ժամ չանցած քուրք գինուորնե-

ըլ կամ կոտորուած կամ փախած էին : Գիւղացիք ուրախութենէն հարբած իրարու կ'ըսեմ կատակով . «Քեռի Բարսեղի հոգին ոահաթեց» :

Մէկ ժամ ետք , երբ Փետայիները թէյ կը խըմէին եկեղեցուն զլխուն ծածանուող Հ . Յ . Դ . դրօշի հովանու տակ , կ'երեւան Կոտան Ալայ պէկի հեծեալ ու հետիոտն զօրքերը , որոնք երկար շարքերով կը շարժուին դէպի Կուրաւու : Հեռու լեռներէն չերքէզներն ու ժիւրտերը , իսկ Մշոյ կողմերէն թապուրները կը շարժին թնդանօթներով : Անմիջապէս Փետայիները գիւղացիներու հետ միասին դիրք կը բռնեն . բոլորն ալ հանգիստ կը սպասեն թշնամուն : Երբ զօրքերը կը մօտենան Մուրատ գետին եւ կը սկսին ջուրն անցնիլ , Փետայիները կրակ կը բանան եւ շատ մը հեծեալներ թաւագլոր կը փոեն : Խուճապ կ'իյնայ թշնամու մէջ եւ շատեր փախուստի կը դիմեն : Մինչեւ երեկոյ հեծեալներն ալ փախած ըլլալով , հեռուէն դիրքեր կը բռնեն գիւղին դէմ եւ ապարդիւն կրակ կը բանան : Ֆետայիները երգեր երգելով կը կրակեն մինչեւ գիշեր . իսկ մութը կռխելուն պէս , իրենց հետ առնելով ամբողջ ժողովուրդը եւ վիրաւոր Փետայի Արրոն , անփորձանք կը կտրեն Մուրատ գետը ու կ'ուղղուին դէպի Բերդակի սարերը :

Քեռիի վրէժը առնուած էր . 40ի չափ հրացաններ խլուած էին թշնամիէն եւ ժանի մը տասնեակ թուրք զինուրներ սպաննուած էին : Թուրքերը կատղած՝ հետեւեալ օրը այրեցին Կուրաւու եւ տարին թալանը :

ՇԱՄԻՐԱՄԻ ԿՈՒԻՒԾԻ .— Յուլիս 17ին նոր կոյլ  
մը կը սկսի Շէյխ Եռւսուֆ գիւղին մէջ, Ալուշանցի  
կտրիճ հայեր եւ տեղացիներ կը պաշտպանեն դիւ-  
զը : Դիմադրութիւնը շատ յաջող կ'անցնի մինչեւ  
կէսօր : Թշնամին ուժերը կը շատցնէ եւ կը յաջողի  
եկեղեցին ապաստանող եւ մինչեւ վերջին գնդակը  
պարպող հայերը՝ թիւով 12 հոգի, այրել Շամի-  
րամին մէջ :

Սեպուհ, Անդրանիկ, Գէորգ Զաւուշ, Մու-  
րատ, Մմբատ, Բոլորը հոն են, բռնած իրենց ա-  
ռանձին դիրքերը : Թշնամին կը հանդիպի ուժեղ  
դիմադրութեան : Մմբատ կը կորսնցնէ ընկերներէն  
երկուքը : Թշնամին իրիկուան դէմ կը քաշուի  
կոուի վայրը, թողլով 70 սպանուած :

ԱՂԹԱՄԱՐԻ ԿՈՒԻՒԾԻ .— Անդրանիկ գիշերանց  
խումբը կ'ուղղէ Դատուան, ուր մեր յեղափոխա-  
կանները կը յաջողին բռնել երկու քրտական ա-  
ռազաստանաւեր եւ ուղեւորուիլ դէպի Աղթամար :

Ուղեւորութիւնը կը տեւէ ամբողջ երկու օր :  
Ճանապարհին կը բռնեն նաև ուրիշ նաւ մը եւ  
երեք նաւերով կը հասնին Աղթամար : Եօթը օր  
մնացին Աղթամարի մէջ : Եօթներորդ օրը կը գու-  
մարուի զինուորական խորհուրդ, ուր կ'որոշուի  
որ իրենցմէ մէկը վերադառնայ ժողովուրդին  
մէջ զբաղելու կազմակերպական գործով : Գէորգ  
Զաւուշին կ'իյնայ այդ պարտականութիւնը, որ  
սիրով յանձն կ'առնէ եւ կը մեկնի դէպի Ախլաթ  
(Օգոստոս 6) :



## ԱՆԴՐԱՆԻԿ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐՈՎ

- 1) Անդրանիկ, 2) Սամսոն, 3) Մալխաս, 4) Առաքել, 5) Աւո, 6) Մուրատ, 7) Տիգրան, 8) Սարգիս, 9) Յովհաննէս, 10) Գրիգոր, 11) Սմբատ, 12) Սէյտօ Պողոս, 13) Սեպուհ:

Անդրանիկ, որ մատնուած եւ պաշարուած էր, կռիւ կը սկսի կատաղի կերպով։ Ոչ մէկ ուրիշ կռիւ այնքան օրհասական չ'ըլլար որքան այս կը-ուիւը։ Անդրանիկ գաղտնի կը յաջողի մտնել Վան, ուր երկու անգամ կը նշմարուի տեղական զօրքե-րէ եւ կռուի կը բռնուի։ Ատկից Անդրանիկ իր մէկ քանի ընկերներու հետ միասին կը մեկնի Կովկաս եւ այլեւս երկիր չի վերադառնար մինչեւ Ա. Հա-մաշխարհային պատերազմը։

Անդրանիկ Վանէն հեռանալէն ետքը, իր մօտ ունենալով միայն 30 հոգի, մեկնեցաւ դէպի Կով-կաս, ուր զինակիցները ցըրուեցան զանազան ան-կիւնները. իսկ Անդրանիկ գնաց Թիֆլիս եւ հիւր եղաւ բանաստեղծ Յովհաննէս Թումանեանին տու-նը, որուն պզտիկները անծանօթ իրենց հօր ազ-գականին, իրիկուան դէմ եկան կեցան նոր հիւ-րին՝ Անդրանիկին առջեւ եւ երգեցին Անդրանիկի երգերը։ Հոդ Անդրանիկ շատ յուզուեցաւ. այդ երգերուն շատերը նորութիւն եղան Անդրանիկին։

Անդրանիկ, Թիֆլիս դտնուած շրջանին, եղած է չափազանց լուակեաց եւ խորհող. իր միտքը կը թափառէր հայրենի լեռներուն վրայ։ Սասնոյ մէջ անիկա իր սիրտն էր դրած եւ դուրս եկած։

Թիֆլիսի մէջ տեղի ունեցաւ ընկերական ժո-ղով մը Անդրանիկի բախտը որոշելու համար եւ որոշուեցաւ Անդրանիկը հեռացնել Կովկասէն։ Անդրանիկ կը բաղձար երթալ խաղաղ անկիւն մը եւ հանդստանալ։ Վրայ կը հասնի հեռագիր մը քաշուած ժընեւէն, Դաշնակցութեան կեղրոնէն —

«Դրօշակ»ի խմբագրութենէն, որ կը կարդաղրէ  
ուղարկել Անդրանիկը Զուիցերիս :

## ԱՆԴՐԱՆԻԿ ԺԼՆԵԻԻ ՄԷՋ

Անդրանիկ Փարիզէն կ'անցնի դէպի Ժընեվ  
«Դրօշակ»ի խմբագրութեան մօտ, ուր կը ծանօթա-  
նայ բանաստեղծ Ատոմ Եարճանեանի (Սիաման-  
թոյին) :

Անդրանիկի ներկայութիւնը կը ներշնչէ բա-  
նաստեղծ Սիամանթոյին յօրինել մէկը իր հզօր  
բանաստեղծութիւններէն, որ ամենէն բնորոշ եւ  
ճիշդ նկարագիրն է Անդրանիկին :

Ահա այդ քերթուածը :

## Ա Ն Դ Ր Ա Ն Ի Կ

Ինքն էր երազիս, մարմարեայ եզերքներուն վրայ այս գիշեր,  
Ապառաժի մը նման անյաղքելիօրէն ոտքի :

Իր ըմբռստացողի հրեղէն գլուխն աստղերուն մէջ միշրնելէն :

Ու իր ձեռքը ատելութեան սուրերովը զինած :

Հոգին փրկութեան սիրովը հրաշացած եղբօր մը նման :

Որ եղբօր մը օտարացումէն իր հոգին կ'արիւնի,

Խօսեցաւ ինծի Ան եւ իր բառերը իրարու ետեւէ եւ կարգ առ կարգ,

Խիստ էին եւ ժաղցը եւ նշմարիտ եւ ժիմայոյզ եւ առնական...

«Եւ ահաւասիկ ես եմ ո՞վ մեղկութեան ու անշարժութեան զաւակ,

Որ աղմկայոյզօրէն՝ այս իրիկուն հեռուներէն կու գամ.

Քու երազուն եւ անտարբեր ու անգործօն ու եսական ու տկար,

Երիտասարդի մարմինդ ու էութիւնդ ու հոգիդ.  
Բազուկիս հարուածովը ու սուրերուս շառաչին հետ,  
Կոհիւներու հարկադրիչ ժամերուն համար, վերջնականապէս  
ցնցելու...

Ունկնդրէ՛ իմ ձայնիս, որ այս վճռականութեան օրերուն  
Մեր ցեղին, մեր վրէժին ու մեր արիւնին աղաղակն է ահարկու,  
Ու խառնուէ՛, ընկերացի՛ր, եղբայրացի՛ր, սա մեր հզօրաքայլ  
ամբոխին հետ՝

Եթէ դեռ քու հոգիիդ մէջ ազատութեան ունէ կայծ վառ մնաց,  
Եթէ դեռ քու բազուկներդ ժաջութիւնը ունին քշնամիներ  
հարուածելու,

Եթէ սիրող գէք անգամ մը խոցոտուեցաւ մեր մայր հողին  
մահացումէն,  
Եթէ ցեղիդ տառապանիքն ու անմեղներու կոտորածին մղաւանիչէն,  
Քու ներսիդիդ ատելութեան ու բարկութեան անտառները  
բարձրացան...

Եթէ դուն դեռ կեանիդ մէջը պիտի կրնաս նպատակի մը  
փաթթուիլ,

Եթէ դեռ քու աշուրներդ այդ անօգուտ արցունիքներէն չկուրացան...  
Եթէ դուն քու աղօք-քներդ Ատելութեան գոռումներու փոխեցիք,  
Եթէ ցեղիդ ուազմական ու արեգակէ արիւնին  
Երակներուդ ու գլխիդ մէջ բորբոքուիլը դեռ կը զգաս,  
Եթէ դեռ Արամին, Տիգրանին, Արտաշէսին եւ Վարդանին,  
Յաղքանակող զօրութենին մէջդ շունչ մը մնաց,  
Եթէ Սերոբներու, Փարեաններու, Պետոններու եւ Ժիրայրի  
Դիւցազնական ժայլերէն քու երազողի նայուածքներուդ առջեւ,  
Անձնուիրութեան, վրէժի եւ ազատութեան նանապարհ մը  
բացուեցաւ,

Ասֆի՛ կեցիր այն ատեն, եղբայրացի՛ք խումբերուս ու մըրկուե՛  
անոնց հետ  
Որովհետեւ զիտցիր որ այս գոհարերումի, ընդվզումի եւ յոյսի  
օքերուն  
Մեր ամէն մէկուն համար անկողնի մէջ հոգի տալը վատութիւնն է  
վատութիւններուն»...  
Յանկարծ խումբերը հեռացան արեւածագին կրակներուն մէջէն,  
Ու իրենց կամաւորի գիտակից ու վճռական ժայլերուն հնչիւնը  
Երկաքեայ,  
Մարմարակոյտեր փշրող անհամար կռուաններու հնչիւնը ունիք...  
Մինչդեռ քշնամիներէն անջատուած գլուխներ, զահերու պէս կը  
բոցավառէին  
Իրենց ուսերուն վրայ բարձրացուցած սուրերուն կատարներէն...  
Ու տեսայ որ տաք արիւնը կը ժամուէր, խոչափողերէն  
կաքիլ առ կաքիլ, դէպի վար,  
Անոնց ամէն մէկուն լայն ու զօրաւոր ու մերկ ծոծրակները  
քրջելէն...  
Եւ ես այն ատեն՝ նախանձութեամբ ու տարփանենով հողին վրայ  
ծնրադիր՝  
Իրենց հերոսի ժայլերուն հետքը երկիւղածօրէն համբուրեցի...  
.

### ԴէՊԻ ԿՈՎԿԱՍ...

Անդրանիկ 1905ին Ժընեւ կը կանչուի, ուր կը  
գտնէ Դաշնակցութեան Հիմնադիրներէն Խոստոմ:  
Խոստոմ կ'ուղէր Անդրանիկը զրկել կովկաս,  
նկատի առնելով Անդրանիկի կատարելիք միրկա-

բար դերը հայ-թաթարական ընդհարումներու մէջ :

Ժընեւի մէջ Անդրանիկ կը ծանօթանայ բանաստեղծ Դերենիկ Դեմիրճեանի (ուսանող Ժընեւի համալսարանի գրականութեան ճիւղին) :

Անդրանիկ եւ Դեմիրճեան ճամբայ կ'ելլեն դէպի կովկաս : Զուիցերիոյ մէջ երկու կայարան անցնելէ յետոյ, Անդրանիկ կը լսէ, որ մէկը կը պոռայ . «Միւսիւ Մարտիրոս Սահակեան, հեռագիր ունի Սահակեանը» (Անդրանիկին տրուած կեղծ անուն մը) :

Անդրանիկ կ'առնէ հեռագիրը եւ ետ կը վերադառնայ Ժընեւ :

Անդրանիկ Ժընեւի մէջ բաւական կը կազդուրուի եւ օգտակար կ'ըլլայ փաստացի տեղեկութիւններ տալով «Դրօշակ»ի խմբագրութեան գրի առնելու Սասուն-Մուշի կոիւները, որոնք տպագրուած են «Դրօշակ»ի 1905ի թիւերուն մէջ :

Ահա թէ ինչու Անդրանիկ մնաց հոդ եւ չըկրցաւ մասնակցիլ նաեւ կովկասի հայ-թաթարական ընդհարումներուն :

Յետոյ Անդրանիկի ոսկրային ցաւը բժշկելու համար «Դրօշակ»ի խմբագիր է . Ակնունի զինքը տարաւ Վիեննա նշանաւոր բժիշկի մը : Բժիշկը բան մը չէր գիտեր Անդրանիկի անցուցած կեանքի բասին :

Բժիշկը կը յանձնարարէ հանգիստ կեանք :

## ԱՆԴՐԱՆԻԿ ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՄԷՋ

ՅԵտոյ Անդրանիկ անցաւ Թիլիպէ, ուր նոր եկած Ռուբէն Զարդարեանի տունը հիւր մնաց ամբողջ տարի մը, բայց իր ոսկորները չեն հանդստանար: Կ'ըսուի թէ Ռ. Զարդարեանի տան մէջ դրի առաւ իր ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ անուն դիրքը: 1907ին մասնակցեցաւ Մուրատի հետ Հ.Յ. Դաշնակցութեան 4րդ (Վիեննայի) Ընդհ. Ժողովին:

Անդրանիկ Սոֆիայի մէջ ծանօթացաւ Պորիս Սարաֆովին եւ մակեդոնացի ամենէն կարկառուն ներկայացուցիչներուն հետ եւ վերադարձաւ Վառնա:

1908ին յայտարարուեցաւ Օսմանեան Սահմանադրութիւնը: Անդրանիկ միշտ կասկածանքով վերաբերուեցաւ ամէն երեւոյթներու հանդէպ, կ. Պոլիս կանչուեցաւ, գաղտնի գնաց հոն եւ Ռ. Զարդարեանի տունը մնաց վեց օր: Հոդ Անդրանիկ հակառակեցաւ որ Հայերը մտնեն թիւրք երեսփոխանական ժողովի մէջ:

Վերադարձաւ շուտով Վառնա:

Անդրանիկ՝ Օսմանեան Սահմանադրութենէն յետոյ զէնքը վար դրաւ. սակայն Կիլիկիոյ Աղէտը 1909ին եկաւ կրկին փոխելու Անդրանիկի միտքը:

## ՊԱԼՔԱՆԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

1912 ՍԵպտեմբեր 17ին Պուլկարիա եւ Պալ-

քանեան միւս դաշնակիցները ընդհանուր զօրահաւաք յայտաբարեցին Պալքանեան թերակղզիին վրայ : Պուլկարահայ զանգուածը, որ ապաստան դտած էր Պուլկարիոյ մէջ եւ կը վայելէր հողատարութիւն եւ պաշտպանութիւն պուլկարական կառավարութեան կողմէ, փութաց կամաւոր դըրուելու եւ օդնելու պուլկարական դէնքի յաջողութեան :

Ինքնաբերաբար մէջտեղ ելլող անջատ կամաւորներուն ուղղութիւն տալու համար մասնաւոր յանձնաժողով մը կազմուեցաւ Սոֆիայի մէջ Անդրանիկի . Հետ խորհրդակցար եւ կազմուեցաւ հայ կամաւորական վաշտ մը պուլկար բանակին մէջ, որ կը բաղկանար 250 զինուորներէ :

Բատ Պուլկարական բանակի կանոնագրին, մէկ վաշտը պէտք է ունենար 150-160 զինուոր, բայց բացառապէս հայերու համար 250 զինուոր ունենալու կարգադրութիւն եղած էր :

Անդրանիկ Պալքանեան պատերազմին մասնակցող Հայկական վաշտին զլիսաւոր դերակատարը եղաւ :

Հայկական զօրամասի գործունէութիւնը կը պարզուի այն պաշտօնական վկայագրով, որ տըրուած է պուլկար երկրապահ զօրքերու պետ՝ Զօրավար Կենեւի եւ սպայակոյտի պետ՝ զլիսաւոր սպայակոյտի Մայոր Դըրմինգովի եւ համհարդ՝ կապիտան Նիքոլովի կողմէ :

Ասոնք իրենց տպագրուած վկայականով կուղան հաստատել, թէ Հայկական զօրամասը, ա-



Անդրանիկ և Ռուբէն Զարդարեան

ռաջին շրջանին մասնակցեցաւ Սոֆիա-Սամաքով-  
Քոստենէց Պանիա - Բոլվտիւ - Թորնովօ Աէյմէն  
Խասքովօ - Քրջալի - Մաստանլի - Կիւմիւլճինա -  
Ֆերէ - Սոֆը - Տիմոթիկա - Ուզուն Քէօփրի -  
Քեչան - Մալկարա - Ռոտոսթօ արշաւախումբե-  
րուն եւ հետեւեալ կոիւներուն .

1. - Մեսթանլի մօտ — 4 Նոյեմբեր 1912

2. - Ուզուն Համիթլէրի — 6 Նոյեմբեր 1912

3. - Պալքան Թորէսի — 7 Նոյեմբեր 1912

4. - Մերհամլի — 15 Նոյեմբեր 1912 (Եաւէր  
փաշայի բանակի դերումը)

Երկրապահ զօրքերու ամբողջական կազմին  
մէջ, Պալքանեան Պատերազմի երկրորդ շրջանին,  
գործօն մասնակցութիւն ունեցաւ հետեւեալ կը-  
ոիւներուն մէջ :

Միւրէֆտէ քաղաքի գրաւման ժամանակ 26,  
27 եւ 28 Յունուար 1913 թ. եւ հետեւեալ արշա-  
ւանքներուն - Շարքէօյ - Մալկալա - Քեչան - Ի-  
վոսալա Ֆետէ-Տետէ Աղաճ - Կիւմիւլճինա - Տէ-  
միր Հիսար Փեթրիչ - Մտրումիցա Ռատովիչ -  
Շտիպ - Քոչանէ - Սոֆիա :

Հայկական զօրամասը պաշտպանեց Մարմարա  
Ծովի ափը 1912 թ. Դեկտեմբեր 16էն մինչեւ 20  
Յունուար 1913 եւ 29 Յունուարէն մինչեւ 22  
Մարտ՝ նախանձախնդրութեամբ կատարելով պա-  
հակութեան ծառայութիւնը :

Բարւոք ծառայութեան համար ուրիշներու  
կարգին եւ ամենէն առաջ Անդրանիկ ստացաւ աս-  
տիճանի բարձրացում եւ պատուանշան :



Գարեգին Նժդեհ

49

Զօրամասը արձակուեցաւ 1913 Մայիս 28ին,  
Քոչանա քաղաքին մէջ, Թուրքիոյ հետ խաղաղու-  
թիւն կնքուելէ յետոյ :

Պալքանեան պատերազմին Պուլկարիոյ հայ  
գունդերուն ընդհանուր հրամանատարն էր Կարե-  
գին Նժղեհ, որուն քաջազործութիւնները դնա-  
հատուեցան պետութենէն :


## ՀԱՄԱՇԽԱՄ ՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Համաշխարհային պատերազմը պայթեցաւ երբ  
Անդրանիկ Վառնա կը դտնուէր եւ կը զբաղէր իր  
գործերով :

Անդրանիկ զրեց Պոլիս, որպէսզի ժամ առաջ  
յեղափոխականները եւ մտաւորական զործիչները  
դուրս ելլեն : Անդրանիկ Պոլսէն ստացաւ հետեւ-  
եալ հեռագիրը .—

«Պարո՛յր, անմիջապէս անցի՛ր Զրաբերդ, քու  
ներկայութիւնը անհրաժեշտ է այնտեղ» : Պարոյր,  
Անդրանիկի կեղծանունն էր . միայն դիտէին մօտիկ  
ընկերները, իսկ Զրաբերդը՝ կարս քաղաքն էր :

Անդրանիկ համազդային ցանկութեան ընդա-  
ռաջ երթալով 1914ին ճամբայ ելաւ անմիջապէս  
եւ հասաւ Թիֆլիս : Անդրանիկի գալէն առաջ Ազ-  
գային Բիւրոյի ազդեցիկ անդամներէն Մեսրոպ  
եպիսկոպոս, Թիֆլիսի առաջնորդ, Սամսոն Ցա-  
րութիւնեան եւ Ալեքսանդր Խատիսեան արդէն դի-  
մած էին կովկասի փոխարքայ Կոմս Վարանցով



Անդրանիկ՝ պինուրական տարապով

Դաշկովին մասնակցելու համար Կովկասնան ռազմաբեմի գործողութիւններուն :

Համաձայնութիւն կը գոյացուի, որ հայկական հետախուզական խումբեր գոյութիւն պիտի ունենային իրրեւ յառաջապահ ռուսական բանակին :

Առաջին անգամ Արարատեան գունդը (այսպէս կը կոչուէր Անդրանիկի զօրամասը) կը մեկնի ռազմաճակատ Խոյի ուղղութեամբ, դէպի Վան :

Աշնան վերջերն է, սարերը ձիւնը բռնած է : Անդրանիկ առաջին անգամ կռուի կը բռնուի քըրտական ձիաւորներու հետ եւ յետոյ թրքական կանոնաւոր զինուորներու : Անդրանիկի հետ կայնաեւ ռուսական կանոնաւոր բանակ : Անդրանիկին զինուորները յաջողեցան պաշարել քրտական դիւղեր, երեք քիւրտ ցեղապետներ եկան յանձնուեցան Անդրանիկին : Այդ ցեղապետներէն նշանաւոր ձիւհանկիր աղան մինչեւ վերջ մնաց հաւատարիմ եւ պաշտպանեց Զուլֆա-Երեւան երկաթուղագիծը :

Անդրանիկ շարունակեց ճամբան եւ Վանի ճանապարհի կիսուն, նամակ մը ստացաւ Վանի Արամէն, որ կը յայտնէր թէ Թրքօ-Հայկական ընդհարումը անխուսափելի պիտի դառնայ եւ իրեն շուտ հասնիլը անհրաժեշտ է : Անդրանիկ շտապեց հասնիլ Վան : Գիշեր ցերեկ մեր կամաւորները կը շարունակեն յարձակումները եւ կը հասնին մինչեւ Մոլլա Հասան, Վանէն մէկ ու կէս օր հեռու :

Անդրանիկի այս խումբին մէջ կային իր հին

Ընկերներէն եւ յայտնի կռուղներէն Սեպուհ,  
Սմբատ, Նիկոլ եւ ուրիշներ :

Անդրանիկ հոն յանկարծ նահանջելու հրաման  
կը ստանայ : Արարատեան գունդը կը ստիպուի նա-  
հանջել գլխիկոր եւ յուսալքուած :

Նահանջի լուրջ պատճառներ կային . Թուր-  
քերը անցած էին Ռըւանտուզով, թուրք-պարս-  
կական սահմանագլուխի վրայ եւ գրաւած էին  
թաւրիզը : Թաւրիզէն սպառնալով ամբողջ Կով-  
կասին, Թուրքերը կը յառաջանային դէպի Կով-  
կաս, Խալիլ փաշայի առաջնորդութեամբ : Եթէ  
թուրքերը յաջողէին՝ պիտի կարենային կտրել  
ոռւսական բանակի Սարըզամիշի եւ Ալաշկերտի  
հովիտի թեւերը, իսկ ոռւսերը ստիպուած էին  
քաշուիլ կովկասեան լեռներուն մէջ :

Գերմանները եւ թուրքերը իրենց մեծագոյն  
յոյսը դրած էին կովկասեան թաթարներուն վրայ,  
որոնք պիտի ապստամբէին եւ զարնէին ոռւսական  
բանակը թիկունքէն :

Ռուսական բանակի մէկ մասը եւ Արարատեան  
գունդը Անդրանիկի հրամանատարութեամբ դի-  
մագրաւեց Խալիլ փաշայի զօրագունդը Դիլմանի  
մէջ եւ չթողուց որ Խալիլը յաջողի կովկասեան իր  
արշաւանքին մէջ :

## ԴԻԼՄԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԼ

Արարատեան գունդը հաղիւ հասած Դիլմանի  
մօտակայ բլուրները, Խալիլ փաշա արդէն գրաւած

էր քաղաքը եւ դուրս էր ելած գէպի Աւարայրի  
դաշտը արշաւելու համար : Խալիլ փաշայի եւ Անդ-  
րանիկի միջեւ նամակներու փոխանակութիւն տե-  
ղի կ'ունենայ : Խալիլ փաշա ճամբայ կ'ուզէ առանց  
կռուելու :

Առաջին առիթով Անդրանիկ կ'որոշէ մեծ եւ  
անհաւասար կոիւ մղել, որովհետեւ այդ կոիւը  
վճռական կարող էր ըլլալ ամբողջ կովկասեան  
ճակատագրին համար : Կը սուլեն հայ կամաւոր-  
ներու գնդակները : Կոիւը կը սկսի առաւօտուն եւ  
կը տեւէ մինչեւ մթնչաղ, թշնամին չի կրնար Մու-  
ղանճագ գիւղը մտնել . այս գիւղը կը գտնուէր  
երկու թշնամի գիծերու ճիշդ մէջտեղը :

Թուրքերը մնացին բաց դաշտի վրայ :

Անդրանիկ գիշերը իր զօրասիւնը տարածեց  
մինչեւ Լիճ եւ ուժեղ պահակախումբեր դրաւ ա-  
մէն կողմ : Ինքը կը գտնուէր ճանապարհին եղեր-  
քը : Իրիկունը հեռագիր ստացաւ Զօրավար Նա-  
զարբէկեանէն, որ կ'իմացնէր թէ երեք օրէն օդ-  
նութեան պիտի հասնի իրեն :

Անդրանիկ դիմացաւ երեք օր, վիրաւորուե-  
ցաւ Սմբատ եւ սպաննուեցան 18 լաւ զինուորներ :  
Սեպուհ միայն եօթ հոգիով յարձակում գործեց  
թրքական բանակի վրայ եւ դուրս վոնտեց Մու-  
ղանճագի պատերուն ետեւ ապաստանող զօրքերը :  
Անդրանիկ անճամբ կը հսկէր թնդանօթային գոր-  
ծողութիւններուն :

Երեք օր յետոյ, կողակներով հասաւ Նազար-  
բէկեան :



## Անդրանիկ՝ իր օգնականներով

Ճակատամարտը տեւեց ամբողջ օր մը կրակի տեղատարափներու տակ : Թրքական բոլոր ճիգերը անցան ապարդիւն : Վրայ հասաւ գիշերը եւ կրակը դադրեցաւ երկու կողմէն : Անդրանիկ մնաց վըրանի տակ եւ ամբողջ գիշերը քնացաւ հրամայելով կազմ ու պատրաստ պահել բոլոր ճիգերը : Անդրանիկ տեսաւ որ գիշերը ոչ մէկ շարժում չ'ըլլար , կռահեց որ թշնամին կը պատրաստուի փախչելու :

իսկապէս թշնամին սկսած էր փախչիլ, մերինները  
յարձակում կը գործեն եւ դիակներու վրայ կոխե-  
լով կ'անցնին Դիլման քաղաքը առանց ներս մըտ-  
նելու, հալածելու համար թշնամին: Դիլմանի  
ճակատամարտը պսակուած էր յաղթութեամբ,  
կովկասը փրկուած էր:

Դիլմանէն ետքն է, որ Խալիլ Վանի, կուսա-  
կալ Ճեւտէթին կը հեռագրէ լքել Վանը եւ Լիճի  
վրայով անցնիլ միւս ափը: Այդեստանը ազատած  
էր եւ յաղթած:

Անդրանիկ իր զօրասիւնով անցաւ Բաշդալէ եւ  
գրոհով վերցուց քաղաքը, Վանի ազատագրու-  
թենէն Երեք օր առաջ: Բաշդալէի գրաւումը կարե-  
ւոր էր, որովհետեւ Վանի մէկ կողմը թրքական  
զօրքերէ բոլորովին մաքրուեցաւ, միեւնոյն ատեն  
թեփերիզի գծով արդէն կը յառաջանային հայ ու-  
րիշ նորակազմ կամաւորական գունդերը դէպի  
Վան, թեթեւցնելով Վանի սարսափելի կացութիւ-  
նը:

Վանի գրաւումէն յետոյ՝ մեր կամաւորական  
գունդերը միացան իրարու, իրենց առանձին ա-  
ռանձին հրամանատարներով:

Խումբերու միացումով կը ստեղծուէր մօտա-  
ւորապէս 4000 կամաւոր զինուոր: Անդրանիկ եւ  
Դրօ դասաւորեցին զինուորները եւ կոռւի սկսան  
թշնամիին դէմ, Դատուանի ճակատամարտները  
շատ յաջող եղան հայոց համար եւ թշնամին խու-  
ճապի մատնուեցաւ:

Դատուանի կոխւներէն յետոյ ոռւսական բա-



Զօր. Բագրատունի եւ Անդրանիկ

նակը պաշարեց Պիթլիսը եւ առանց ներս մտնելու  
անցաւ Մուշի դաշտերը։ Անդրանիկի ամենէն մեծ  
մտատանջութիւնն էին Մուշն ու Սասունը։ Հաս-

բէթէն նամակ մը հասաւ Անդրանիկին, որ արագ  
օդնութիւն կ'ուզէր : Անդրանիկի զօրասիւնը կը  
հասնի Վարդենիս գիւղը, երբ ընդհանուր նահան-  
ջի հրաման կը տրուի : Անդրանիկ ակամայ կը նա-  
հանջէ գերի չիյնալու համար : Այդ նահանջը Անդ-  
րանիկ նկատեց ոռւսերու կողմէ խաղ մը, որպէս-  
զի թուրքերը յաջողէին իրենց կոտորածին մէջ եւ  
Հայաստանը մնար առանց հայերու :


Այս նահանջէն հայերու համար ստեղծուեցաւ  
սարսափելի վիճակ մը : Վանը դաղթեց : Մուշն ու  
Սասունը վերջնականապէս բնաջնջուեցան : Սար-  
սափելի դարձաւ հայ դաղթականութեան վիճակը :  
Անդրանիկի զօրամասին վիճակն ալ հասած էր  
թշուառութեան աստիճանին :

Անդրանիկ ստիպուեցաւ իր զօրքը վերակադ-  
մել եւ նետուիլ կովկասի ռազմաբեմը :

Կամաւորական շարժման եւ գործունէութեան  
վերջին փուլն է Պիթլիսի գրաւումը :

Պիթլիս կը կոչուէր ցամաքային Տարտանէլ,  
պէտք էր երկար կիրճ մը ճեղքել անցնիլ գրաւելու  
համար Պիթլիսը : Անդրանիկ այս անգամ կը գըտ-  
նըւէր Զօր . Ապացեւի հրամանատարութեան ներ-  
քեւ . ոռւսական բանակի ամենէն կեղտու զինուո-  
րականներէն մէկն էր այդ զօրավարը :

Խիստ ձմեռ է, ձիւնը պատած է ամէն կողմ,  
Պիթլիսի մէջ ամէն ինչ կորած է, զայրոյթը  
հասած է իր զագաթնակէտին : Օրեր կը շարու-  
նակուին կոիւները, առանց որոշ արդիւնքի . Անդ-  
րանիկ կը նշմարէ, որ ոռւս զօրավարը ակնյայտնի



## Անդրանիկ եւ իր գունդը Եջմիածնի մէջ

դաւաճանութիւն կ'ընէ : Փետրուար 14ին Անդրանիկ կ'առաջարկէ զօրավարին, որ անպայման այդ գիշերը ընդհանուր յարձակում գործեն եւ գրաւեն Պիթլիսը, զօրավարը չի համաձայնիր : Անդրանիկ իր անձնական պատասխանատուութեան տակ գիշերը կը սկսի յարձակումի, քաղաք կը մտնեն գիշերը եւ կը խառնուին ահարեկուած թուրք զօրքերուն, բռնելով շատ մը գերիներ : Ապացեւ տես-

նելով Անդրանիկի յաջողութիւնը, սկսաւ նոր դաւերու, հեռագրեց Թիֆլիս կովկասեան բանակի գերազոյն հրամանատարութեան, թէ Անդրանիկ կոտորած կ'ընէ Պիթլիսի մէջ: Հրաման եկաւ, որ անմիջապէս Անդրանիկ անցնի Մշոյ դաշտը: Հոն Անդրանիկ ձգեց խումբը Սմբատի հրամանատարութեան եւ մեկնեցաւ Թիֆլիս, ազդուած ոռւս երկու հրամանատարներու վրան բաց խաղերէն:

Սմբատ հոն ունեցաւ քանի մը յաջող ճակատամարտներ: Ատկէ վերջ կովկասի իշխանութիւնները վերջ տուին կամաւորական խումբերուն, տեղը դնելով ոռւսահայ հրացանածիզ գունդերը:

1918 Փետրուար 8ին Անդրանիկ մեկնեցաւ դէպի Կարին: Աշխարհը լքած էր մեզ: Խուսական բանակը կը սկսէր հեռանալ: Մեր զինուորութիւնը տակաւին անկազմակերպ էր, բարոյալքուած: Զինուորական կարգապահութիւնը խախտուած էր. հարեւանները՝ թշնամի, իսկ դաւադիր դաշնակիցները՝ հեռու. մեր միւս զօրագունդերը ոռւսական բանակին մէջ ժառանգութիւն մնացած էին: Այս վիճակի մէջ Փետրուար 16ին իրիկունը Անդրանիկ կը հասնէր Կարին. մտած իրիկունը դադրեցաւ զաղթական դասալքութեան հոսանքը:

Յանդուգն եւ պատասխանատու քայլ էր Անդրանիկին ըրածը:

Վեհիպ փաշա 1918 Փետրուար 25ի կէսօրին նամակ գրեց Անդրանիկին եւ սպառնաց՝ եթէ չգործադրուին իր պահանջները: Իրիկունը ստացաւ պատասխանը Անդրանիկէն եւ Փետրուար 26ի



ԱՆԴՐԱՆԻԿ ԵՒ ԻՐ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԸ  
ԷՇՄԻԱԾՆԻ ՄԷԶ, 1919ԻՆ

Անդրանիկի ձախին՝ Չեռքճճեան Եպիսկոպոս,  
աջին՝ Գարեգին Յովսէփեանց Եպիսկոպոս

առտուն թուրքերը սկսան ընդհանուր յարձակումի : Վճռական ըոպէներ էին : Փետրուար 26ի առաւոտը Անդրանիկ փութաց ճակատ՝ անձամբ դիմադրաւելու համար Վեհիպ փաշայի զօրքերը :

Անդրանիկ փորձեց պահ մը իր ներքին կրակով  
վառել փոքրաթիւ, հոգեպէս թուլցած, անկազ-  
մակերպ հայ բանակը, էրզրումի տակ : Փորձեց  
հրաշք դործել բայց չկարողացաւ փրկել դրութիւ-  
նը :

Էրզրում ինկաւ . մեղքը Անդրանիկին չէր :  
Անդրանիկ անկէ զզուեցաւ եւ Սարը Համիչէն  
դրկեց իր հրաժարականը :

Անդրանիկ Թիֆլիս վերադառնալէ յետոյ, Հա-  
յաստանի Ապահովութեան Խորհուրդը զանազան  
անդամներ ստիպեց զայն երթալ ճակատ : Այս ան-  
դամ Անդրանիկ պայման դրաւ, ինքը կ'ուզէ են-  
թարկուիլ միայն զօր . Նազարբէկեանի : Բոլորը  
համակերպեցան, Անդրանիկ մեկնեցաւ Աղեք-  
սանդրապոլ . իր հետ մեկնեցաւ նաեւ Սիպերական  
վաշտը, որ եկած էր յատկապէս կոռւելու Անդրա-  
նիկի հրամանատարութեան տակ : Սպարապետի  
կարգադրութեամբ Արփաչայի վրայ՝ Ախալքալաքի  
ուղղութեամբ Հայկական բանակի աջ թեւը բռնեց :  
Խումբը պիտի վերակազմուէր Աղեքսանդրապոլի  
մէջ եւ պիտի լրանար Սմբատի զինուորներով :

Սմբատ նահանջեց Պիթլիսի մօտերէն Ալա-  
կերտի գծով, հասաւ իգտիր ու Երեւան եւ պատ-  
րաստ էր դալու եւ միանալու Անդրանիկին :

Էրզրումի անկումէն մինչեւ զինադադար,  
Անդրանիկ դործեց իբրեւ հինաւուրց հայդուկ,  
ինքնակամ, ինքնադլուխ : Աղեքսանդրապոլէն յե-  
տոյ քաշուեցաւ Լոռի : Անցաւ Դիլիջան անկէ ուղ-  
ղուեցաւ Պարսկաստան :



Անդրանիկ, Բժ. Յ. Տէր Ստեփանեան,  
Բժ. Թաշճեան, Եփրեմ եւ Գ. Սանասարեան

Պաթումի դաշինքը արհամարհելով, յանդռւղին մտածումն ունեցաւ Նախիջեւանի եւ Ատրպատականի վրայով սուրալ անցնիլ եւ իր գունդով միանալ անգլիացիներուն, Միջազետքի մէջ:

Խոյի առջեւ Ալի Իհսանի բանակին հետ բախում ունենալով ետ դարձաւ դէպի Զանգեզուր եւ Ղարաբաղի լեռնաստանները, կոիւը շարունակելու համար անընկճելի կորովով: Բոլոր այդ արկածալից ու հերոսական օրերուն, երբ իր միակ նպատակն էր հարուածել թուրքերը, ուր որ ալ ըլլային անոնք, Անդրանիկ վերստին Սասունի արծիւն էր, հին օրերու աննման, անխորտակելի հայդուկը:

1918ի Յունիս 4ին խաղաղութիւն էր կնքուած թուրքիոյ հետ: Անդրանիկի միակ փափաքն ու իտէալն էր արեւմտահայութիւնը ազատագրուած տեսնել թրքական դարաւոր լուծէն: Հաշտութիւն էր կնքուած, տաճկահայկական նահանգները դուրս կը մնային Հայաստանի Հանրապետութեան սահմաններէն: Այս էր գլխաւոր պատճառներէն մէկը, որ Անդրանիկ բաժնուեցաւ իր կեանքէն եւ կոիւի երկարամեայ բարեկամներէն:

Թերութիւններ եւ վրիպումներ մարդկային են ու անխուսափելի, Անդրանիկ ալ ունեցաւ վրիպումներ, սակայն ո'չ մէկ ընկեր ինքն իրեն թոյլ տուաւ վիրաւորել զինքը կամ ուրանաւ իր արժէքը:

## ԿԵԱՆՔԻՆ ՎԵՐՁԻՆ ՕՐԵՐԸ

Անդրանիկ Կովկասէն հեռանալով այցելեց Եղիպտոս, ուր իրեն նուիրուեցաւ մասնաւորապէս պատրաստուած սուր մը<sup>(\*)</sup>: 1920ի Յուլիսին Լոնտոն կը գտնուէր, Ֆրանսական կառավարութիւնը պատույ լեզոնի աստիճանով պատուեց զինքը եւ 1921ին Փարիզի մէջ վերամուսնացաւ ու գնաց Ամերիկա: Հայ գաղութներէն գտաւ համակրալից ընդունելութիւն:

Վերջին տարուան ընթացքին զօրավարը ընկճըւած էր եւ կը տառապէր սրտի հիւանդութենէ:

Բժիշկներու թելադրութեամբ դարմանուելու համար գացած էր Քալիֆորնիոյ Զիքօ հանքային ջուրերը:

Ապրիլ անհիւրընկալ, խորթ եւ յիշատակ ու սրբութիւններ չունեցող հողի մը վրայ, միշտ երազելով, բաղձալով եւ ապրելով հայրենի երկիրը, որուն համար կոռւեցաւ եւ որուն հողը արիւնով ոռոգուեցաւ: Հայրենիքէն հեռու, այս զրկանքը խիստ դժուար էր հերոսին համար: Զգաց թէ անգութ մահը պիտի փակէ աչքերը, վերջին նայուածք մը ուղղեց դէպի Հայաստան, ա՛խ մը քաշեց եւ գոչեց — «Կը մեռնիմ, կիսատ ձգած գործու»:

Ահա վերջին խօսքերը եւ կտակը մեծ հայրե-

---

(\*) Անդրանիկի սուրը կը գտնուի Հայաստանի պետական քանգարանը:

նասէրին : Աւելի քան քառորդ դար , իր անունին հմայքով հայ սիրտը ալեծփող սարերու արձիւը այսպէս 1927ի Օգոստոս 31ին Երեքշաբթի երեկոյ լոեց :

Մեռնիլ՝ Հայրենիքին հեռու , օտար հողի վրայ , մահ է Հայրենասէր հերոսի համար : Հայ ժողովուրդը միայն մէկ տեղ ունի իր պաշտած հերոսին համար , Հայաստան , ուր կրնայ հանգիստ առնել հերոսին մարմինն ու հոգին :

Հերոսին յուղարկաւորութիւնը կատարուեցաւ 1927ի Սեպտեմբեր 7ին Ֆրեզնոյի մէջ . մասնակցութեամբ տասը հազար ժողովուրդի : Հայ եւ ամերիկացի սպաներու կողմէն զինուորական պատիւներ եղան . մահագոյժը կայծակի արագութեամբ արձագանդ դտաւ ամէն կողմ եւ ամէն շրթունք Անդրանիկի անունը թոթովեց խոր տըխրութեամբ :

Ապա , Զօր . Անդրանիկի մարմինը փոխադրուեցաւ Փարիզ 1928ին եւ թաղուեցաւ Փէր Լաչէզի գերեզմանատան մէջ : Անոր յուղարկաւորութիւնը եղաւ համազգային ցոյց մը , որուն մասնակցեցան 7000 հայեր : Ֆրանսական մամուլի բոլոր կարեւոր օրդանները համակրական արտայայտութիւններ արձանագրեցին իրենց էջերուն մէջ : Դադաղը հայկական եռագոյն դրօշով փաթթուած դրուեցաւ գերեզման : Յուղարկաւորութեան կը մասնակցէին Ֆրանսօայի Հանրապետութեան նախագահին , պատերազմական նախարարութեան եւ այլ հիմնարկութեանց ներկայացուցիչներ :



Անդրանիկ՝ քաղաքացիական հագուստով

Հայ ժողովուրդը ծնած է հերոսներ՝ իր սեփական ծոցէն եւ իր հարազատ ու հայրենի հողին վրայ, որովհետեւ հերոսը ուրիշ բան չէ եթէ ոչ հարազատ արտայայտութիւնը իր ժամանակի ոգիին :

Ազգութիւններ, որոնք հերոսներ չեն ծնիր, երկար չեն կրնար ապրիլ եւ դատապարտուած են պատմութեան մահավճիռին :

Վերածնուող հայութիւնը մէկ պատկեր ունի միայն, Ֆետայիի պատկերը: Ֆետայիի արիւնի մկրտութենէն ծնաւ հերոսը եւ աշխարհս, որ միշտ հիացող եւ երկրպագու է հերոսին՝ պաշտօնականացուց եւ օծեց զայն ու հայզուկ-հերոսը զօրավար դարձաւ:

Անդրանիկ այն կռուողներէն է, որոնք հարիւրաւոր ճակատամարտներու մէջ յանդգնօրէն առաջնետուեցան եւ ոչ մէկ վէրք ստացան եւ այդ եղաւ թշնամիին սարսափներէն մին:

Անդրանիկ ցցուն կերպով ի յայտ բերաւ, թէ զէնքը մեր անարդ թշնամիին դէմ մեծ հրաշքներ կրնայ դործել. թէ ազատութիւնն ու յաղթանակը զէնքի ծայրն է, թէ ազատութեան ցանկացող ցեղեր իրենց ազատութիւնը զէնքով պիտի ստանան, թէ իսկական հայրենասիրութիւնը զոհաբերութեան մէջ է:

Այսօր հերոսը իր դադաղին մէջէն ալ դոզցես դուրս թռած եւ իր սիրուն նժոյգին վրայ բազմած հին հռոմայեցի ասպետի մը պէս իր իսկ բառերով կը պատզամէ.— «Զինուորներս, եղէ՛ք անվեհեր,



Անդրանիկի ղամբարանը  
Փէր Լաշեկի գերեզմանատան մէջ (Փարիզ)

գիտցէք խնայողութեամբ գործածել ձեր վաս-  
փուշտները, յաղթանակը մերը պիտի ըլլայ:

\*\*\*

Այս քանի մը էջերուն մէջ տալով հայ յեղա-  
փոխութեան մեծագոյն զինուորներէն մէկուն  
կեանքին ուրուագիծը, կ'ուզենք որ ան թելադրա-  
կան-ըլլայ մեր նոր սերունդին համար, որպէսզի  
իր հայրենիքին մէջ թէ անկէ հեռու, անիկա գիտ-  
նայ ներշնչուիլ Անդրանիկներու օրինակով: Անդ-  
րանիկ անունը, թշնամիներուն համար խորհրդա-  
նըշանն է սարսափի, իսկ մեզի համար՝ յաղթա-  
նակի ու պարծանքի:

## ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Իբրեւ արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ,  
Թնդացնում ես երկինք երկիր տեսչավառ,  
Քաջ անունդ պիտի յիշուի դարձ դար,  
Հսկայ լերինք քեզ ապաստան, Անդրանիկ :

Քիւրտ ու տաճիկ երբ լսեն քո անունը,  
Օձերի պէս պիտ' սողան իրենց բոյթը,  
Երակներիդ ազնիւ քաջի արիւնը,  
Չը ցամաքէ՛ մինչ յաւիտեան, Անդրանիկ :

Հայոց կուսանիք դափնիեայ պսակ թող հիւսեն,  
Քնիոյշ ձեռամբ քո նակատը պըսակեն,  
Գոհարներով անվախ կուրծքը գարդարեն,  
Կեցցե՛ս յաւէտ դու անսասան, Անդրանիկ :

Հայշաստանի սոխակները քեզ համար  
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,  
Անյառք մընաս, դու քաջ կոռուի սիրահար,  
Հայրենիքի տէր ու պաշտպան, Անդրանիկ :

## ԳԻՆ

Լիբանանեան ոսկի	10
Սուրիական ոսկի	10
Ամերիկեան տոլար	3

## Ստանդարտ համար դիմել

Գրասուն ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄ	Librairie Hamaskaïne
Զաւէն Սապունճեան	10, Rue Hussein Beyhoum
Սալիպէ	
Հալէպ — Սուրիա	Beyrouth — Liban


## ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՎԱՀԵ ՍԵԹԵԱՆ ՏՊԱՐԱՆ

Պատուէր	656
Պրակ	4,5
Տպագունակ	2000
Աւարտում	30.11.1985



ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՎԱՀԵ ՍԵԹԵԱՆ ՏՊԱՐԱՆ

Printed in Lebanon by Hamaskaïne W. Sethian Press



Գ Ի Ն

Սուրիա Եւ Լիբանան 10 ռոկի  
Արտասահման 3 ռոլար

Ստանալու համար դիմել

Գրատուն ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄ	Librairie Hamaskaïne
Զաւէն Սապունինան	
Սալիպէ	10, Rue Hussein Beyhoum
Հալէպ — Սուրիա	Beyrouth — Liban



ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՎԱՀԵ ՍԵԹԵԱՆ ՏՊԱՐԱՆ

Printed in Lebanon by Hamaskaïne W. Sethian Press